


100

ՍՈՒՐԲ ՄԵՍՈՂ

ԱՏՈՄ ԵԱՐՁԱՆԵԱՆ-ՍԻԱՄԱՆՔԸ



6 NOV 2011

30 JUL 2013

55009/11

891.99
U-47

ՍՈՒՐԲ ՄԵՍՈՎ

ԱՏՈՄ ԵԱՐԺԱՆԵԱՆ-ՄԻԱՄԱՆՔԸ

Խովհանոս Հրամանակագիր 1913 թվական



3661-82

ՀԵՂԻՆԱԿԻՆ

Ա. Շ Խ Ա. Տ Ո Ւ Թ Ի Ի Ն Ն Ե Բ Բ



| | |
|--|-----------------------------|
| Դիւցազնորեն, | Ա. Տպագր. սպառած 1902 Փարիզ |
| Հայորդիները, Ա. Տպագր., Ա. Շարք, սպառած 1905 Ժընեվ | |
| Հայորդիները, Ա. Տպագր., Բ. Շարք, սպառած 1906 Ժընեվ | |
| Հոգեվարքի եւ Յոյսի ջահեր, Ա. Տպագր., սպառած 1907 Փարիզ | |
| Հայորդիները, Ա. Տպագր., Գ. Շարք, սպառած 1908 Փարիզ | |
| Հայորդիները, Ա. Տպագր., Բ. Շարք, սպառած 1908 Կ. Պոլիս | |
| Կարմիր լուրեր բարեկամեն | 1909 Կ. Պոլիս |
| Հայրենի Հրաւեր | 1910 Պուտոն |
| The song of the knight | 1912 Կ. Պոլիս |
| Սուրբ Մեսրոպ 1913. Կ. Պոլիս, Բ. Տպագր. | 1913 Թիֆլիս |


ՏՊԱՐԱՆ ԵԻ ԿԱԶՄԱՏՈՒՆ
Դ. Ա. Ա. Ա. Ա. Ա. Ա. Ա.
Թիֆլիս, Պոլիս. № 7.

ԱՄԲՈԼՋԱԿԱՆ ԳՈՐԾԸ, ՀԱՏՈՐ ԱՌԱՋԻՆ

(Ուր ամփոփուած են Բ. Տպագրութեամբ եւ յաւելուածներով)

ԴԻԻՑԱՇՆՈՒՐԵՆ, ՀՈԳԵՎԱՐՔԻ ԵՒ ՅՈՅՍԻ ԶԱՀԵՐ,
ԿԱՐՄԻՐ ԼՈՒՐԵՐ ԵՒ ՀԱՅՐԵՆԻ ՀՐԱՄԵՐ





ՍՈՒՐԲ ՄԵՍՐՈՎ

ՃԱՆԱՋԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԶԽՐԱԾ,
ԻՄԱՆԱԼ ԶԲՈՆՍ ՀԱՆՁԱՐՈՅ
(Անդրանիկ պարբերութիւնը Ս. Մեսրովին գրուած հայ գրերով)

ՍՈՒՐԲ ՄԵՍՐՈՎ

ՆԵՐԲՈՂԱԿԱՆ

ՕՇԱԿԱՆԻ ամենասնւրը զերեղման,
Հանճարի հող՝ ուրկէց այսօր,
Տասնեւհինգ մըրիկեան դարերու,
Պատմութիւն մը պերճաշուք,
Արեւելքէն Արեւմուտք, երկու հայքն բովանդակ՝
Դէպի զՔեզ, ազատօրէն աղօթելու կը շարժէ...

ՕՇԱԿԱՆԻ անհրւն մեռեալ,
Դուն բիւրաւոր ձիւղերով,

Ոսկեհոս գետ գիտութեան,
Մտքի Փրկիչ, յոյսի Հսկայ, կեանքի Կեղըոն,
Դուն անվախճան փոշիացեալ,
Դուն ջահերու անմարելի շտեմարան,
Ուրկէց ուղեղս, մանկութեանս օրերուն,
Ես՝ աղքատօրէն եկայ վառել...

ՕՇԱԿԱՆԻ ՎԱԵՄԱԼԱՆ ՎԱՐԴԱՎԵՏ,
Դուն վեհիմաստ վանական և Աստծոյ բաժակ,
Դուն Յիսուսի բազմաբուրեան պատմուճան,
Խօսքի աղբիւր, բանի բարձունք,
Կարողութեանց անվերջ կատար,
Դուն իմաստի աւազան և աղօթքի կապոյտ անձրև
Ափ մը հողէդ, ամբողջ երկինք մը դեռ կը բուրէ...

ՕՇԱԿԱՆԻ Դուն անկորուստ կրօնական,
Անապատին մէջ միաբնուող ճգնաւոր,
Դուն անբասիր և մեհեանական մենակեաց,
Խունկին անտառ, կնդրուկներու բուրաստան,
Քրիստոսի ազնիւ խօսքին դուն աիրական առանց
Եւ կռանիդեայ ուղղափառ սիւն, Երածիչ
Եւ մտքի գմբէթ և հոգիի անծայրածիր հորիզոն,
Դուն ջնորհի աշնանային շատրուան,
Քու հաւատքէդ՝ հաւատացեալ՝ ես ալ լացի...

ՕՇԱԿԱՆԻ մէջ անմահօրէն մահացեալ,
Անձառելի և անդրանիկ դաստիաբակ,
Ես՝ երազային երախայ մը վեցամեայ,
Այբբենարանդի ձեռին, անմեղօրէն գայն հեգելով
Առաջին խաչը, ճակաէս սբախս,

Հաւատական ինձ, ով հայրն ութիւն...
Պատկերիդ դէմ է որ հաներ եմ...
Եւ լսէ այսօր, թոթովախօս ծաղկոցի
Շուշան-մարմին մանուկներէն՝
Մինչեւ ծերերն հողաբոյր,
Քու Սուրբ անունդ կ'օրհներգեն...:

ՕՇԱԿԱՆԻ հանճարանիստ հողակոյտ,
Եկեղեցւոյ խորանին քով անշուշնորէն մըափող՝
Եւ Եհովայի պատգամախօս մեծ Մատեանին
Դուն սրբագիր թարգմանիչ,
Ոսկեղարու աղամանդեայ բանալի,
Դուն հայ դպրութեանց անշրջանակ լուսամուտ
Դուն լեզուի կաճառ, գեղեցկութեան իջեւան,
Դուն ճեմարան մարմարային մտածումի,

Ներէ որ քու աշակերտդ այս արքեցեալ,
Տասնեւհինգ դարեր յետոյ զբեզպ պաշտէ...:

ՕՇԱԿԱՆԻ մեզի հսկող Մարի Աստուած,
Դուն հասողութեան հիմնաբար,
Աստղերէն մեզլոյս լեցնող ոսկեհասակ աշտարակ,
Ուր մեր ուղեղը մեզ կը ժպտի...
Դուն մտածման ծարաւներու արծաթեայ ծով,
Դուն Տարօնածին հսկայ Մովսէս,
Դուն անհպելի մատենագիր մայր-բարբառի,
Թոնդ իմ գանկս, վերջալոյսիս,
Քնարիս հետ, մոխիրովս առլցուն,
Յուղարկաւորներա՝ խնկատուփի մը փոխարէն
Հողակոյտիդ վրայ վառեն...:

ՍՈՒՐԲԻՆ ԱՂՕԹՔԸ

«Ո՞ՅՍ ՏՈՒՐ ինծի, Աստուած անհերքելի
Տիեզերքի անմեկնելի ճարտարապետ,
Ճակատագրի և ճանաչման ստեղծիչ,
Շունչի մըրիկ, կեդրոնական կարողութիւն,
Սուրբ Սեղանիդ սարկաւագն Մեսրոպ՝
իր մշուշապատ մեծ երազին՝
Քու ձեռքերէդ յստակութիւն կ'աղելուէ...»

«ՕԳՆԷՇ ԻՆԾԻ, մեծապարզեւ իմաստու թիւն,
Ես՝ անցուալ հովիւ մեծ քարոզիդ,
Ես՝ եղկելի մահկանացու, ես տժզոյն տնտես՝
Հայկազնեան ահեղ ցեղին...»

Ես՝ տգէտ դպիր և անվաւեր վարդապետ,
Ես՝ անծածան դրօշ հաւատացեալ ամբոխներուդ,
Ես՝ անօժիտ վերծանող և անանձրեւ այգեպան,
Ես՝ կոյր աղբիւր և կորաքամակ ճանապարհորդ
Ես՝ անարժան օրհնաբան անվերջ փառքիդ,
Իմ անդպիր հօտիս համար լիյս կ'աղերսեմ...

«ՕԳՆԷՇ ԻՆԾԻ, Աստուած բիւրեղ...

Ես՝ ողորմելի որոնիչ և անհետեանք խուզարկու,
Ես անքանքար քննիչ և անքերրի հիւլէ,
Ես անաստիճան ճգնաւոր և անթոիչ հոետոր թուն
Դառնաժպիտ թափառական և աշակերտ անքանե-
Երազատես մոլորեալ և անտաղանդ անրջող,
Ես սահմանափակ պատուհան և փակեալ դուռ.
Ես՝ իմ հոգիիս հանդէպ փշրող երկաթ ալիք,

Ես գերեզմանի պահապան և մեռելոց հաշուակալ,
Ես հրեղէն հացիդ կարօտ ցորենաքաղ...
Ես աներդիք գիշերող և անսափոր ծարաւի,
Ես մենաւոր մշակ տատասկներու մէջ կորուսեալ
Ես անճառագայթ աղջամուղջ. Ես անլար քնար,
Դեռ անբարբառ Հայկազնեաց հոգիին՝
Բացատրութեան Բանալի՛ մը կ'աղերսեմ...

«ՕԳՆԷՇ ԻՆԾԻ, Տարբերու հայր,

Ես աչք աղօտ և տեսողութիւն անթափանց,
Ունայնամիտ ունկնդիր և չարալուր ականջ,
Աններդաշնակ երաժիշտ և մեղկաձայն երգիչ...
Ես անհողագործ դաշտօրայ, շտեմարան թափուր,
Սեղանասպաս անհաց և ցամաքեալ զինեբաշխ,
Ես՝ անկոչ հրաւիրեալ Յիսուսական հարսանիքին,

Ես անձէթ լուսարար և անմատեան մտածող,
Եւ անգորով գգուիչ և սիրազուրկ սիրահար,
Ես անհրապոյր քարոզիչ և քարկոծեալ քրիստոնեայ
Օժիտաբեր աղքատ և անոսկի հարուստ...

Ես անհամբոյր շրթունք և հոգեզուրկ հեծեծող
Ես սիրտ անսէր և կուսութիւն անկատար,
Ես անբեւեռ բալող և երերուն ուղեւոր...

Քու փրկութեան փարոսներէդ կաթիլ մը լոյս
[տոնւր ինծի...]

Եւ երկնային դուռներուդ հետ հոգեկան
Կեանքին դոները դրախտին պէս թող բացուին....

«ՕԳՆԷՇ ԻՆԾԻ, անիծիր Աստւած...

Ես անկարկաջ առուակ և խաբանեալ ջրվէժ...
Ես ուսուցիչ անուս և վարանեալ վարդապետ,

Ես՝ դպրութեանց դեռ անպսակ տնօրէն,
Ես՝ խղճերու հանդէպ ինկնդ վալազոյր...
Ես որմ մթաշէն, գեհենական բանտարկեալ,
Ես շիւդ կորուսեալ, հունտ անպարգեւ...
Մացառապատ կածան, օձապտոյտ գետնուղի...
Ես անհիւրընկալ օթևան և անբազմոց մահամերձ...
Լապտերիդ լոյսը մի մերժեր ինձ....

ՕԳՆԷՇ ԻՆԾԻ, համագումար Սկզբունք,
Մկրտութեան ես անմիւռոն աւազան,
Ես աղօթքի կիսակործան գաւիթ
Ես արօրագուրկ հողագործ, անգերանդի հնձող,
Ես անբոյր օծանող և դառնահամ իւղ,
Ես անբալասան բժիշկ և անբեհեղ վիրակապ,
Ես՝ կոտրած կանթեղ և պապակեալ պատրոյգ,



Ես հողմակոծ անտառ և արտասուաթով ուռենի...
Ես անտաշ ատաղձ և բորբոսեալ գերան,
Ես հողաշէն բուրփառ և անծխելի խունկ,
Ես անողկոյզ որթատունկ և վարակեալ վարսակ,
Ես անձմարիտ ճակատ և անուղիղ ձեռք,
Ես անկարող կարգաւոր և աննշխար քահանայ
Ես մենութեանս մէջ մխացող անկարաւան
Այցելութիւն տուր ինծի....

[անապատ]

«ՕԳՆԷՇ ԻՆԾԻ, ով անբաղդատ Օրէնք,
Ես վարանոտ մարդ և յուսահատ անձ...
Ես ահաբեկ անհատ և շուարած շնչաւոր,
Ես տարակոյսին մէջ տատանող հողմահալած,
Անլսելի աղաղակ և անարձագանգ շեփոր...
Ես գոս տերեւ՝ աշուններէն վար ինկող...»

Ես չորացեալ ճիւղ և անհոտաւէտ վարդենի,
Ես՝ ուշիմութեան ուրուական,
Ես կարճիմաստ իմացական և խոնարհած խելք,
Եկեղեցիիդ կամարներուն տակ հեծեծող՝
Քրիստոնեայ ժողովուրդիդ դէմ յանդիման
Ես՝ Աստուածաշունչ մեծ Մատեանիդ՝
Օտարալեզու ընթերցող և անհարազատ թարգ-
[մանիչ....]

«ՕԳՆԷՇ ԻՆԾԻ, անծայրածիր Ծանօթութիւն,
Գերազօր Տէր, անհուն հնարիչ,
Լոյսի զենիթ, անկնծիռ իմաստ,
Զուր երկնային, անանջրպետ հոգի,
Անհաշիւ բաշխող, երազներու սահանք,
Ճանաչումի քու ծածկոցդ լուսեղէն

իմ կործանեալ ուսիս վրան թող ծածանի,
եւ՝ հսկումներու, հեծեծանքի, աղօթքներու
Այս իրիկուան, քառասներորդ գիշերին՝
Աստուած անյեղի, Աստուած անափունք,
Արարչագործ ձեռքդ իմ ուղեղիս երկարէ,
Հոն իմ գիւտս խմորելու....:

ՏԵՍԻԼՔԸ

Ու շրաշալիք, ով հաւատքի աննիւթական հուր,
Ու զարմանագործ զօրութիւն,
Ու բոցեղէն բժժանք, ով անլոյծ խորհուրդ,
Ահաւասիկ Քերովբէ մը՝ մրափին մէջ Մեսրոպին,
Իր աջ ձեռքովն լուսագիծ՝
Ակնթարթ մը՝ մենաստանին որմին վրայ,
Հայկազնեան Այբբենարանը տառագրեց...:
Յանկարծ՝ Սուրբը, մեծ Տեսիլքէն ցնորաշարժ՝
Մեռեալի մը պէս ընդուստ ոտքի,
Փետուր գրիչն և տախտակն ի ձեռին,
Հրաշքին տակ արտասուելով,
Որմին առջև անհունօրէն ծնրադրեց...:

ԳԻՒՏԻՆ ՓԱՌՔԸ

ՄԵՍՐՈՊ, հայ գարերուն դիմաց կեցող՝
Դուն աղամանդեայ ապառաժ,
Դուն մանուկներու մերկ ուղեղէն
Մինչև հանճարը ցոլքեր ցանող,
Գիտակցութեանց անզիւտ փարոս...
Դուն որուն կոփիւնը կոանին,
Ժամերուն պէս, ըոպէին հետ անդադար,
Իմացական թանգարանին արձանները մեզ կը^[ձուլէ]

Դուն աննինջ հսկող, դուն տիտանեան Տեսանող,
Դուն օրօրօցէն մինչ գերեզման,
Մեր մէն մի խօսքին մէն մի շունչին,
Գեղեցկաձայն բացատրիչ...

Դուն բարբառի արարիչ, Բանի իշխան,
 Դուն անբաւ բաւիղ տեղութեան,
 Դուն գոյացութեան արգաւանդ հայր,
 Դուն լոյսի անիւ, դուն հաւատքի հրաւէր,
 Դուն հայրենի հողին վրայ մըրկին պէս բարձրացող
 Անտառ անհուն, անտառ սրտի,
 Որուն մէն մի հաստատաբուն ծառերն հսկայ,
 Մէկ մէկ քնար, մէկ մէկ փանդիռ են մեր շունչին...
 Մէկ մէկ շեփոր մեր հագագին ռազմական,
 Մէկ մէկ պատնէշ ճակատագրի պատուհասին...
 Դուն անվատնելի ցորեանի դաշտ, դուն ձրիհաց,
 Դուն հունձք հարուստ, և դուն հնծան հրաշէկ,
 Դուն արբեցութեանց և գինիի աւազան,
 Որուն մէջ ես ալ ոսկի սափորս եմ միխճեր...
 Արևներու ծարաւէս խենթ...

Դուն մեծաթափանց նայուածքներով առաքեալ,
 Դուն էիր որ զքեզ երգող ցեղդ այսօրուան,
 Հելէններէն և հանճարեղ և հրավառ
 Ու աշխարհակալ մեծ չոռվմի որդիներէն,
 Ու հրապաշտ Պարսիկներէն դրացի,
 Մայր-բարբառիդ հիմնաքարովն յակինդ,
 Հայկազունեաց մեր շառաւիդն ազատեցիր...
 Դուն երկրորդ Աստուած,
 Եւ մտածման Դուն առաջին արարիչ...
 Դուն բեղաւն բարիք, սրտի աղբիւր,
 Գոյներու գանձ գթութեանց գահ,
 Դուն թռչող դարերն մէկզմէկու կամարող՝
 Կամուրջ անգիծ, ուրկէց ցեղդ միլիօններով
 Կամ պերճօրէն կամ վատաբար...
 Կեաներէն ի մահ, կուգայ կ'անցնի....

ԴՈՒՆ, ՀԵԼԷՆՆԵՐԷՆ հոչակուած,
ԾԵԺԱՄԻՄՊՈՍ Ակումիդ,
Ո՞վ մենակեաց, ով Մագիստրոս, ահաւասիկ,
Երկու հայքերն «Ովսաննայ քեզ» կը գոռան...
Եւ ովսաննայ Վաղարշապատի հայրապետին՝
Սահակ Պարթև զուգակշիռ արբանեակիդ,
Եւ Վասմշապուհ Արքային,
Որովհետեւ քու մեծ գիւտիդ զօրավիզ,
Մէկն իր Խաչին, միւսն իր Սուրին համազօր
Քու քայլերուդ հետ՝ քալելով՝
Արարատեան արշալոյսին,
Դպրութեանց դուռը մեզ բացին....

ԱՇ ամբողջ արիւնը Քու ուղեղիդ,
Ի՞նչ տենդերէ որպիսի տենդ,

Եւ սարսուռներէ ի՞նչ սարսուռ,
Ի՞նչ գեհենական գալարումէ գալարում,
Եւ վարանքէ վարանք և վարկածէ ի վարկած,
Եւ ծովային ծփանքներէ ի ծփանք,
Այլակերպիչ նժարէ մը ուրիշ նժար,
Եւ կշիռէ ի կշիռ, զքեզ տարաւ...
Ու մէն մի հիւլէն քու հոգիիդ,
Մէն մի ճաճանչըն քու աչքերուդ,
Մէն մի կաթիլը քու հանճարիդ կայծերուն,
Հողմային հեւքդ, և խօլ թափը թռիչներուդ,
Աղօթքներուդ յորձանքներն հրեղէն,
Քառասուն օր՝ տիւ և գիշեր,
Մենութեանդ մէջ, մեռեալի մը պէս մենաւոր,
Զքեզ՝ դէպի Տեսիլքդ տարին....

ԵՒ անուրջին մէջ ծնանող ծաղկի ծիլէն,
 Ու բողբոջէն դեռ անբոյս,
 Դուն մարող լոյսէն, դուն տեսլական ստուերէն,
 Անգոյն գծէն, և երազի վսեմ վարդէն,
 Դուն ոլորտէն, անձայն շեշտէն, անգոյն բառէն,
 Դուն ծածանող և անարմատ ծուէններէն,
 Դաշնակութեանց Ալփափեան ստեղծեցիր...
 Եւ Զորրորդ դարու Ուկի Սեմէն,
 Մինչեւ մեր օրը, մեր արիւնովը մթին
 Ահաւասիկ չայ չանձարը բազմալար,
 Քու ձեւերուդ մէջ կը ձուլուի...


ՈՎ անլուծելի առեղծուած,
 ՈՎ ջղերնւ կայծակէ խուրձ,
 Արեան հնոց, անուրջներու անբիծ ծաւալ,

ՈՎ զարմանալի և տեւական զգայախար,
 Քնարական ահեղաբիք քիմեռատես,
 Դուն Աստուածագիծ ծիածան...
 Հաշտութեան հուրը մեզ բերող,
 Դուն տարակոյսին և տարտամին տիրապետ,
 Դուն տարօրինակ և տարագիծ գմբէթ...
 Դուն մեծ կրքերու կրօնաւոր,
 Այր Աստուծոյ, մտքի եղբայր, քնարի քոյր,
 Քու բաժակէդ թնդլ տուր որ ես ալ ըմպեմ...:

ԵՒ այսօր, քու սրբութեամբդ սնած՝
 Ես ապաժաման քնարահար,
 Եւ անվճար ու անարժան երախտագէտ,
 Ես՝ քու ցեղիդ հոգիին՝ հայելին բեզկը բերեմ...
 Աչքերուս մէջ անոր աչքէն հուր առի...

Ու իմ խօսքերս անոր սրտէն եմ քաղեր,
Եւ ինչ որ կարդաս ճակտիս վրան,
Ինչ որ կարդաս ժպիտիս մէջ,
Անոր Յոյսնիս եմ ես գրած...
Եւ թոյլ տուր այսօր, ով Մեսրոպ,
Որ՝ Հայոց հողէն մինչեւ աստղերը համնող,
Քու ոսկիէ սանդուխէդ վեր բարձրանամ,
Եւ հաստատաքայլ, աստիճանէ աստիճան
Ու պսակէ ի պսակ և լոյսէ ի լոյս,
Իբր զաւակ մը մտածումիդ,
Ես ի քեզ գամ, իմ այս երգս երգելու...

ՎԵՐՃ



ՀՀ Ազգային գրադարան



NL0362768

55000/11



ՊԱՀԵՍՏ ԹԻՒ 30

ՎԵԼԵԱՄԻՆՈՎԱԿԱԵԱ ԳԻՆՆ Է 20 Կ.

Ն.ՄԱՍԻՆԵԱՆ ԹԻՖԼԻՍ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ

Ն. ԱՂԱՆԵԱՆ

1913 ԹԻՖԼԻՍ
